

զան քահանայապետները հրաման հանեցին, որ օրուան հետ զուարձութեց հանդէսներն ալ լմբննան . և հիմա գիշերուան մթութենէն առաջ լիճընորէն հրապարակ դարձած կ'ըլլայ : Ի՞այց դարձեալ ժողովուրդը նոյն ախորժով կը թափի կու գայ Այաւոնա հրապարակին ջրոյ հանդիսին, մանաւանդ ազնուականները շատ կ'ախորժին այսպիսի շրջագայութիւն մը ընել ջրոյ վրայ . և այսօրուան Հոռվմայեցիներն ալ՝ ասոր մէջ արժանի սերունդ կը ցուցընեն զիրենք հին Հառմայեցւոց, որ իրենց զըլ խաւոր իղձերը այս երկու բառերուն մէջ կը պարունակէին . Հաց և կրկեսի խաղերը . — Այդ ողողումը ոչ միայն զուարձութեան համար է, այլնաև կը ծառայէ հրապարակը մաքրելու, որ Հոռվմայ շատ յաճախեալու ձոխագոյն վաճառանոցներէն մէկն է :

## ՀՆԵԽՕՍՈՒԹԻՒՆ

## Մագաղար :

Պապիրի վրայ խօսելու ատեն՝ խոստացանք ուրիշ առթով մը մագաղաթի վրայ ալ գրելու, որ հնութեան գլխաւոր աւանդապահներէն մէկն է :

Ա'ագաղաթին գիւտին ազնուութիւնը այնչափ աւելի մեծ է, որչափ որ այս չին ժամանակներէ ՚ի վեր սկըսած և ինչուան այսօրուան օրս տպագրութեան ծաւալելէն ետքն ալ դեռ կը գործածուի : Ա'յս գիւտը Ա աղրոն և պատմաբանն Պլինիոս՝ Փոքր Ա'չիոյ Ա'իւսիա աշխարհքին Ա'մենէս թագաւորին կու տան : Ի՞այց Դ'փողոր Ա'իկիլիացին կ'ըսէ թէ՝ հին Պ'արսիկները կաշիներու վրայ կը գրէին իրենց տարեգրութիւնները : Բատ Ա'րոդոտոսի՝ Հ'անիացիք Ա'գիպտոսի պապիրը պակսելուն՝ այծի ու խոյի կաշին սկսան գործածել, և թէ իր ատենները՝ շատ բարբարոս ազգեր դեռ այս կաշիներուն վը-

րայ կը գրէին : Այբայեցւոց հնագոյն ձեռագիրները որթու կամ ուրիշ կաշիներու վրայ գրուած են, և հաւանականաբար Հ'ըիշից մէջ այս սովորութիւնը իրենց նախնիքներէն ինչած է, որ անշուշտ արեւելեան ազգերէն առածէին : Ի՞այց ասոնց շինելու կերպը նոյն չէր մագաղաթի հետ . որով յայտնի է թէ այս գիւտը օտար աշխարհքէ Ա'մենէսի թագաւորութեան Պ'երգամոն մայրաքաղաքը բերուած ըլլալով՝ հոն շինելու կերպը կատարելազործուած ըլլայ, և անկէց ետքը ամէն տեղ տարածուեր է՝ մագաղաթի անուամբ<sup>1</sup> : Իրեք տեսակ էր մագաղաթը . Ճերմակ, որ կէս մը բնական էր . դեղին, որուն մէկ երեսը Ճերմակ էր, և երրորդ՝ ծիրանէգոյն, որ ինչպէս յայտնի է, երկու կողմէն գունաւորուած էր . և ասոնք սրնկաքարով<sup>2</sup> կը յղկուէին . բայց Ճիշդիօսելով՝ բնական մագաղաթը դեղնագոյն կ'ըլլայ : Դ'իրանեգոյն մագաղաթի վրայ սրբազն գրքեր, ինչպէս պատարագամատոյցներ և մասնաւորապէս սաղմոսարաններ գրուած են . բայց ընդհանրապէս այս տեսակին վրայ գրուած հրովարտակներ չեն գտնուիր . և շատ հաւանական կ'երեւայ որ այս մագաղաթին գործածութիւնը Վ'րիստոսէ ետքը Գ'գարուն վերջերը սկսած ըլլայ . որովհետեւ Դ'ին սկիզբները իբրև շատ սակաւագիւտ բան կը սեպուէր :

Ա'յս մագաղաթներուն վրայ է՝ որ այնչափ գարեր գրուեցան նախնեաց երկասիրութիւնները, մանաւանդ Ա'գիպտոսէ գուրս եղած աշխարհքներուն մէջ . մեր ազգային ամենայն գրաւորական պարծանքներն ալ ասոնց վրայ անմահացած են, և ինչ որ մեր մատենագրութեան վրայ կ'ուզենք գիտնալ՝ ասոնց կը զիմենք . այսպէս կ'ընեն ուրիշ ազգերն ալ : — Ոճէպէտ և մագաղաթէ հին ձեռագիրներ շատ կը գտնուին, բայց Զ դարէն առաջ մագաղաթի վրայ գրուած հրովարտակ մը երեցած չէ :

<sup>1</sup> Ա'յս քաղաքին անունէն Լու . Pergamena charta ըսուեցաւ :

<sup>2</sup> ՏՃ . Փռամու, « իւնիէր նուլ » :

Ո՞ագաղաթը գլխաւոր ծառայութիւն մըն ալ տերութեան ու դատաստամանական գրուածոց կ'ընէր, և աւելի ասոնց վրայի եղած գիտելիքները հետաքըրքական են՝ մագաղաթի վրայ խօսելու ատեն. անոր համար ընդհանրապէս ասոնց վրայ հասկընալու է՝ ինչ որ համառ ուստ մը պիտի ըսենք մագաղաթին գործածութեանը վրայ :

Հին ատենը խել մը մագաղաթի կրտորներ իրարու կացընելով՝ գալարներ կը շինէին. ասոնք կ'ըսուէին հագոր. և կամ անուառոր գլան, որովհետեւ այն գաւազանները, որոնց վրայ կը պըլլուէին, իրաք փայտէ, ոսկրէ, փղոսկրէ, ապակիէ, և կամ մետաղէ մը շինուած պղտիկ գլաններ էին : Խնչպէս կը պատմէ Հովլսեպոս՝ Պտղոմէոս Փիլադելֆոսին շատ զարմանքն եկաւ, երբոր Հրէից քահանայապետէն խաւրուած եօթանասուն ծերերը իրեն դիմաց պարզեցին բացին այն գալարները, ուր ոսկեգիր տառերով Լուսուծոյ օրէնքը դրոշմուած էր : Ի՞այց ժամանակ անցնելով՝ ամենեւին չմուածեցին որ այնչափ մագաղաթի կտորներ իրարու հետ միացընեն, որչափ որ գրելիքը կը պահանջէր : — Ը ատ անգամ կացընելու տեղ՝ իրարու հետ կը կարէին, կամ կապերով կը միացընէին . այս գործածութիւնը աւելի յետին դարերուն շատ բազմացաւ :

Դատաստանական գրուածքները շատ հեղերկայն գալարներու վրայ կ'ըլլային. բայց ընդհանրապէս շատ դժուարաւ կ'ըլլար որ այս գալարներուն երկու կողմերն ալ գրուած ըլլային : Ի ամ պապիրին բարակութեանը պատճառաւ հինք այսպէս մէկ կողմին վրայ սկսեր են գրել . կամ նամակներու գաղտնիքը ստիպեր է զիրենք, մանաւանդ որ այսպէս կը պահանջէր այն անձանց բարձր աստիճանը, որոնց որ կը խաւրուէր և կամ որոնց անուամբը կը գրուէր : Հռովմայեցի իշխանաց, ատենակալաց ու զօրավարներու նամակները ներսի կողմը միայն գրուած էին թղթին երկայնութեանը վրայ, մանաւանդ Իւսարու ժամանակին առաջ : Ի՞այց ընդ հակա-

ռակն ասանկ չէր հասարակ մարդկանց գրութիւնները. որովհետեւ ասոնք այն բաները, որ մշտնջենաւոր պիտի չտեսէին, միշտ երկու կողմով կը գրէին : Ը ատ անգամ կտակները գրքի ձեռվ գրուելուն՝ ասանկով դժուարութիւն ալ չկար թղթերուն ետևի կողմը գրելու . և այս գործածութեան ամենայն կերպով կը վկայէն հին և նոր օրէնսգէտք : Հռովմէական տերութեան իյնալէն ինչ չուան յետին դարերը՝ շատ քիչ անգամ մագաղաթի վրայ գրուած հրովարտակ ները ետևի կողմը կ'անցնէին . և թէ որ անցնէին ալ, ստորագրութիւններն և ուրիշ վերջաբանական ձեերը գրելու համար էր . և գրեթէ ասոր ալ օրինակ մը չունինք Ժ գարէն առաջ :

Ի՞այց այս նիւթիս մէջ ալ յայտնի կը տեսնենք թէ միայն ժամանակը չէ՝ որ մարդկային մոտաց արգասիքները երբեմն կը զլանայ մեր աշքին : Կ'աշ սովորութիւն մը ԺԱ դարուն սկսաւ վնաս հացընել հին գրականութեան, որով այսօրուան օրս երևելի շատ գրուածոց կորստեան վրայ կը ցաւի իմաստունն Խարոպա : Ծառողթն ու մագաղաթը այն ատենը խիստ քիչ կը գտնուէին, և անոր համար բնականապէս շատ սուղ կը ծախսուէին . և որովհետեւ քանի մը տեսակ գեղեցիկ ու սրբազան գրքերու ալ միշտ ստէպ հարկաւորութիւն կ'ըլլար, ինչպէս են սրբոց Նարց մատեաններն ու այլ հոգեոր գրուածքներ, կը տեսնէին օրինակողնները թէ այնպիսի գըրքեր կան, որոնց յարգն իրենց ատենը չճանցուիր, և որոնց գրերը տեղ տեղ կամ ժամանակին խեղջութենէն, կամ հնութենէն անընթեռնի կը սեպուին, ուստի մէկ կողմանէ նիւթին պակասութիւնը, մէկալ կողմանէ սովորական գրքերու պէտքը՝ սկսաւ բռնադատել զիրենք այնպիսի պատուական գրքեր փըշացընելու, որ հարկաւոր չէին իրենց, բայց որոնց վրայ հին դարերուն մէջ նախնիք զարմացած էին . ու երբեմն երևելի մատենագրաց ինքնագիր գրքերը կ'աւրէին . և շատ քիչ անգամ կ'ըլլար որ այդպիսի մագաղաթներու վը-

բայ նոր գրուածքներ գրուեին : Ա'առնէին գրուած մագաղաթը ու եռացեալ ջրի մէջ կը խոթէին և կամ կրաջրի մէջ կը դնէին , և քերթելով՝ մագաղաթին մակերեսոյթը կը հանէին . երբեմն ալ այս բանս գրեթէ այն պատրաստութիւններով կ'ընէին , ինչ որ նոր մագաղաթ շինելու համար պէտք էր : Ա'յս ցաւալի սովորութիւնը ամէն տեղ տարածուած էր , և այնչափ յաձախեալ ու սովորական Հունաց մէջ ժբ , ժԳ ու ԺԴ դարերուն , որ շատ սքանչելի գրուածքներ կորսուեցան : ԺԴ ու ԺԵ դարերուն լաւ իմացուեցաւ թէ որ շափ վտանգաւոր բան էր տերութեան բաներուն մէջ քերթած մագաղաթ գործածելը , և սաստիկ սրատիմներ դրուեցան այսպիսի բան ընողին . այս պատճառաւ կայսերը երբոր մէկուն կոմնութեան աստիճան կը շնորհէին՝ իշխանութիւն ալ տալով կայսերական նօտար ընտրելու , հրովարտակին մէջ ընդհանրապէս այս ձեւն ալ կը դնէին . Ա'յս պայմանով , որ Հին ու քերուած մագաղաթ ամեննեին սիրտի չգործածեն , այլ ձեռք չդպած ու բոլորովին նոր մագաղաթ : Ա'յս այս գործածութիւնը բոլոր Խւրոպա տարածուած էր , և օր օրուան վրայ նոր ելած օրինակները կը ցուցընեն թէ Հունացմէ առաջ՝ լ ատինացւոց մէջ այս սովորութիւնը կար . սակայն նոյն բռնադատիչ պատճառներէն առաջ եկած ըլլալուն՝ անմեղադրելի է . որովհետեւ Ճարտարութիւնն ալ նոյն ատեն ետեւ էր : Խւ յայտնի կ'երեւայ թէ ինչուան Վիկերոնի ատենն ալ այս սովորութիւնը շատ գործածական էր , ինչպէս որ կը կարդանք իր առ Տրեպատիոս գրած նամակին մէջ , ուր կը գովիէ բարեկամին իննայողութիւնը , որ այդպիսի մագաղաթի վրայ զրած էր նամակը . բայց կ'ըսէ ալ որ կը փափաքէր իմանալու թէ որ գրուածքները կրնային ըլլալ , որ նամակէ մը աւելի անհարկաւոր սեպուեր են :

Ա'յս բարեբաղդաբար ամէն անգամ՝ Հին գրուածքները աւրելու համար վերոյիշեալ զգուշութիւններն ե-

ղած չեն կամ լաւ գործադրուած չեն , և քերելը միայն բաւական սեպեր են . անոր համար մեծ կամ պղտիկ կտորներ կրնան կարդացուիլ , և երբեմն՝ ինչուան մեծամեծ հատուածներ ալ : Ա'յս բանիս համար աղէկ լուսոյ դիմաց կը դնես մագաղաթը . ետքը թեթե շուք մ'ալ կը ձգես , որպէս զի ացքիդ տեսութիւնը արեւուն Ճառագայթներուն սաստկութենէն չմթագնի ու շխափանուի . և աւելի դիւրութեան համար արեւուն ու ձեռագրին մէջտեղը կը կենաս : Ինչ որ ալ ըլլայ՝ թէ որ քիչ մը գրոց հետք կայ , աւելի կամ պակաս աշխատութք կրնայ մարդ բառեր կապել ու քիչ քիչ ամբողջ պարերութիւններ ալ հանել . միայն , ինչպէս ամենայայտնի է , ասոր համար պէտք է լաւ ացք մը , պայծառ օր , երկար ժամանակ , և մասնաւորապէս այնպիսի տոկուն համբերութիւններէն դիւրաւ ըլլատիր : Խւ բնալուծութիւնն ալ այս բանիս լաւ կը ծառայէ՝ ոչ այնչափ ձեռագրին վրայ եղած նոր գրերը աւրելով , որչափ որ աւրուածները դուրս հանելով : Ա'յս արուեստով երեւելի գրքեր գտնուեցան Ո ատիկանու , Մ'մբրոսեան , Ո'արկոսեան , և նույնական գրատուններէն , ինչուաննաև Պոպպիոյ քաղաքին գրատունէն . և ասոր վրայ աշխատողներուն մէջ շատ համբաւաւոր է Խնգելոս Ո'այ խիստ երեւելի հնագէտ կարդինալը , որուն մերձաւոր մահը այս գիտութեան մեծ վնաս բերաւ . ինքը յոյն ու լատին մատենագրաց գրուածքներ գտաւ այսպիսի մագաղաթներու վրայէն , և աղուոր ու հըմուտ ծանօթութիւններով հրատարակեց . ինչպէս ըսենք՝ 1822 տարւոյն Ո ատիկանու մէջ Ո . ( )գոստինոսի Ա'ղմօսի Ո'եկնութեանը ձեռագիր մը գտաւ , որուն վրայէն մեծ աշխատութեամբ Վիկերոնի Հասարակապետութեան զրքին մէկ մեծ մաս մը հանեց , որ բոլոր Խւրոպայի մէջ կորսուած էր . թողունք Փրոնտոսի , Ո'իմմաքոսի ,

1. Մարկոսեան գրատուն կ'ըսուի Վէնետիկո  
2. Մարկոսի հասարակաց գրատունը :

**Դիմոնի Ալասահոսի գրուածոցը , Անտոնինոսի և Արկոսի Աչըլիոսի նամակացը գտած բաւական մեծ հատուածները :** Ամանապէս Ախաղուր հռչակաւոր հնագէտ պատմաբանն ալ Ա Երոնայի մայր Եկեղեցւոյն գրատան մէջ՝ Կայիսի ( Օրինադրութիւնները գտաւ՝ Ա . Ներոնիմոսի գրուածոց տակը : Առադորի հմուտ իտալացին ալ Կ'ըսէ թէ ինքը Ա Ելանու Ամբրոսեան գրատան մէջ առաքինակրօնն Պետայի գրուածոց ութը ինը հարիւր տարուան ձեռագիր մը տեսեր է , որ հազար տարուընէ աւելի եղած մատենի մը վրայ գրուածէ եղեր , և թէ այն քերթուած մագաղաթին վրայ կը կարդացուին հին հայրապետակարգի՝ մը պարբերութիւններ :

Հնոց մագաղաթ շինելու կերպը էական տարբերութիւն մը չունէր հիմակուան գործածուած կերպէն . այլ և այլ տեսակ մագաղաթներ կը շինուէին , որոնց մէջ նշանաւոր էր Գեղնային՝ մագաղաթ ըսուածը , որ ոչխարին բուրգէն ասանկ կը կոչուէր . որովհետեւ ոչ խարի , և թերեւս ամենամատաղ գառանց կաշովը կը շինէին ասիկայ , և ոչ եթէ որթու կաշովը , ինչպէս որ կը կարծեն ոմանք : Ա . Ներոնիմոս և իր մէ վերջը շատ գիտուններ կ'ըսեն թէ գեղմնային մագաղաթին գիւտը Արտէս քերականը գտաւ , որ ժամանակակից էր Պերգամոնի թագաւորին Ամտալոսի , ու անսոր գեսպանը՝ ի Հռոմէ հիմա Գեղնային թուղթ կ'ըսուի անիկայ , որ գեղմնային մագաղաթին պէս բարակ ու ողորկ է և վրան ամենեւին գործիքի հետք չկայ . գրբերու այս գեղեցիկ թղթին վրայ մասնաւոր տպուած օրինակները՝ շատ յարգի են :

Դեղեցկագոյն մագաղաթներն են հիմա՝ Հռոմ և Խտալիոյ քանի մը ուրիշ քաղաքները շինուած մագաղաթները : Դերմանիոյ , և մասնաւորապէս Աչկուսդա քաղաքին մէջ շատ յաճախութեամբ կը շինուին :

## ԶԱՓԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՓԱԿՈՍՈՒԹԻՒՆ

Տասնորդական դրուրիմ չափոց ու կշոց :  
(Տես Հայ . ԺԲ . երես 369 )

Դ . Չափէ ընդունակութեան : — Ինդունակութեան չափք կ'ըսուին այն անօթները , որ ցորենեղէն ու հեղանիւթներ չափելու կը գործածուին : Չափուց ու կշոց նոր գրութեան մէջ ասոնց հիմնական միութիւնը լիոր կ'ըսուի , և է մէկ խորանարդ տասնորդամեղը ընդունակութեամբ անօթ մը :

Այս հիմնական միութեան ստորաբաժանմունքները ու բազմապատիկներն ալ տասնորդական կարգաւ կը յառաջատին . ուստի լիտը կը բաժնուի 10 հաւասար մասունք , որոնք տասնորդալիոր կ'ըսուին . մէկ տասնորդալիտըն ալ 10 հաւասար մասունք կը բաժնուի , որ հարիւրորդալիոր կ'ըսուին . հարիւրորդալիտըն ալ 10 հաւասար մասունք կը բաժնուի , որ հազարորդալիոր կ'ըսուին :

Արդ ինչպէս որ տեսանք խորանարդ չափուց մէջ , մէկ խորանարդ տասնորդամեղը կը բովանդակէ հազար խորանարդ հարիւրորդամեղը , այսպէս ալ մէկ լիտը կը բովանդակէ հազար խորանարդ հարիւրորդամեղը . որով մէկ տասնորդալիտը կ'ըլլայ հարիւր խորանարդ հարիւրորդամեղը , մէկ հարիւրորդալիտը՝ տասը խորանարդ հարիւրորդամեղը , և մէկ հազարորդալիտը՝ մէկ խորանարդ հարիւրորդամեղը :

Խակ լտեր բազմապատիկներն են՝ տասնալիտը , հարիւրալիտը , և հազարալիտը , որոնք մեծամեծ պարունակութիւններ չափելու կը գործածուին :

Տասնալիտը կը կազմուի տասը լիտէ , և տարածոցն հաւասար է այնպիսի մէկ ուղղանկիւն զուգահեռտնի մը , որուն խարիսխն ըլլայ մէկ քառակուսի տասնորդամեղը , ու բարձրութիւնը